

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԷՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

---

ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻ, ԹԻԻ 19

15 Յունուար 1891



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ

ԳԱՐԵԳԻՆ ՊԱՂՏԱՏԼԵԱՆ

Փողոց Սուրբան Հանախ, Թիւ 14

1891

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԸՆԹԵՐՑՈՒԱԾՈՑ, զոր արարեալ է Տ. Գրիգորիսի Արշարունեաց Քաղաքացոյս: — (Շարա-  
յարուքիւն): — Հրատ. Հ. Բարսեղ Չոսոյեան:
2. ՏԱՂ Ի ՅԻՍՆԵՐՈՐԳ ԵՕԹՆԵՐՈՐԳ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՏԵԱՌՆԱ-  
ԳՐՈՒԹԵԱՆ ՅԻՍՈՒՍ ՓՐԿԻԶ ՄԱՅՐ - ԵԿԵՂԵՑԻՈՅ ՂԱ-  
ԼԱԹԻՈՅ: — Հ. Արիստակս Գաղականի:
3. ՎԱՐՔ ԵՒ ԳՈՐԾՔ ՆԵՒՏՈՆԻ: — Յ. Վ. Բ.
4. Ո՞ՒՐ ԳՆԱՍ. Շորու՛մ: — ՈՂՋՈՅՆ ՀՈԳԻՈՅ. Ուղանս:  
— Թարգմ. Կարապետ Գարագաշ:
5. ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԻ ԾՐԱԳԻՐՆ:  
— Ն. Մ. Վ. Անիկեան:

# Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Առաջին Տարի

ԹԻՒ 19

15 Յունուար 1891

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԸՆԹԵՐՑՈՒԱԾՈՑ<sup>(1)</sup>

ՋՈՐ ԱՐԱՐԵԱԼ Է

Տ. ԳՐԻԳՈՐԻՍԻ ԱՐՇԱՐՈՒՆԵԱՅ ՔՈՐԵՊԵՍԿԱՊՈՍԻ



(Նարայարուրիւն)

Յուրբաթու եւ նախաստեղծն զառաջին օրէնսն ընկալաւ, եւ ի նոյն ուրբաթու յանցեալ յօրինացն: Եւ մեք ի նոյն ուրբաթու եւ յուրբաթացեալ դարի երկրորդ ընդունիմք յօրէնս, ընթեռնումք ի նոյն ուրբաթու զկիրս չարչարանաց արդարոյն Յոբայ: Վասնզի օրինակ էր Յոբ հին Ադամայ եւ նոր Ադամայ: Չարաչար կրիւքն հնոյն Ադամայ, եւ Աստուծոյ չարչարելոյ ընդդէմ՝ մեղացն: Որ չարչարեցան յաւուր ուրբաթու եւ յուրբաթացեալ դարի. եւ այս ամենայն վասն ապաշխարողաց. որք մեղուցեալ եղաք առաջին Ադամաւ, եւ արդարացեալք յերկրորդ Ադամայ: Յազապ այսորիկ մխիթարութիւն առձայնէ՛ Նսայիաս, թէ՛ Մըխիթարեցէք զժողովորդ զմեղուցեալ եւ զապաշխարեալ: Եւ ապա, առէ՛ Աստուած, թողեալ լիցին դմա մեզք. զոր լուեալ ապաշխարողացն՝ ամբառնան զձայնս իւրեանց եւ

(1) Տես Պատկեր երես 183 :

ողրերգելով ասեն զսաղմոս . Ես ասացի Տէր ողորմեա՛ ինձ  
եւ բժշկեա՛ , եւ որ ի կարգին : Զայս այսովս յարդարացեալ  
եղբայրն Տեառն . եւ ինքն որպէս ի հանգիսի է ընդդիմա-  
մարտաց՝ եկեալ ի բանակեալն շաբաթուն եւ կիւրակէ դա-  
դարեցոյց զընթերցուածադիրն : Եւ այսպէս յամենայն շա-  
բաթան եւ ի կիւրակէսն ժամ կալեալ եւ տեղի տուեալ հան-  
դիսի ճակատուն : Եւ որպէս որք ի սկզբանն պատերազմաց  
զիրորձ առեալ բռնութեան՝ յոյով բռնամարտիկս ժողովեն ,  
այսպէս եւ եղբայրն Տեառն՝ յերկրորդ շաբաթու պահոցն՝  
բազում եւ մեծամեծ ախոյեանս գումարեալ , առ ի պար-  
տութիւն ընդդիմակաց բանսարկուին եւ ի փրկութիւն ա-  
պաշխարողաց :

Գարձեալ ի հանգէս մտանէ եւ ճակատս յօրինէ բազ-  
մաժողով ի Սուրբ Գրոց եւ ի ստիքէրոնաց եւ ի մարգա-  
րէականաց , զոր ոմանք գեղեցկապէս խորհուրդ երրոր-  
դութեանն բանագործեցին . եւ ա՛յլ զճնունդ Սամուէլի :  
Եւ զսկիզբն Առակացն Սողոմոնի եւ զսկիզբն մարգարէու-  
թեանն Յրեմիայի : Եւ անարատ զտեղծման նորա յորովայ-  
նի ի Բրիտոսս վերարեբեցին . եւ սկիզբն նորոյ շնորհաց  
Աւետարանի նորա : Եւ յոյժ ի դէպ է խորհուրդս այս եր-  
կրորդ շաբաթուն զոր կարգեաց եղբայրն Տեառն վասն ա-  
ռաւել քաջալերութեան եւ քաջապնդութեան ապաշխարո-  
ղացն : Եւ վասն զի դարման ընթերցուածադիրն ի շաբաթու  
եւ ի կիւրակէի՝ թուլացուցեալք եւ պղերգացեալք լինիցին  
ի պահոց եւ յազօթից ապաշխարողքն , առաւել զգուշու-  
թեամբ ամրացոյց զամենայն աւուրս շաբաթուն երկրորդի  
ընթերցուածովք եւ սաղմոսիւք : Մանաւանդ զի հայեցեալ  
տեսանէ եկեղեցի յամլութեանն Աննայի զամլութիւն իւր .  
եւ ի բազմորդութեան նորա՝ զբազմորդութիւն իւր : Եւ  
յուխտաւորութեան պահոց նորա եւ ազօթից՝ զուխտաւո-  
րութիւն իւր : Եւ ողրերգութեամբ սաղմոսէ եւ սո՛՛ . Եղի-  
ցին սկանձք քո ի լսել զձայն : Եւ այսպէս զամենայն աւուրս  
երկրորդ շաբաթուն երեքիին ընթերցուածովք եւ սղրա-  
ձայն սաղմոսիւք պարփակեալ պարսպէ : Եւ որ յառաջին չո-  
րեքշաբաթին ի ձեռն մարգարէին Յովկէսոյ ողբայր՝ յեր-  
կրորդ չորեքշաբաթովն իբրեւ պատերազմուցաց ընդդէմ ա-  
խոյանին դիւաց փո՛ղ հրամայէ հարկանել ի Սիօն , եւ քա-  
րող կարգալ ի լէրին սրբութեան . յամենայն եկեղեցիս ժո-

ղովել զամենայն ազգս երկրի. Մերձ է օր Տեառն՝ այսինքն պարտութիւն չարին եւ փրկութիւն ապաշխարողաց : Ձոր եւ Միքիաս մարգարէ զնոյն յազթութիւն առձայնէ : Եզիցի ասէ յառուրս յետինս յայտնի լեառն Տեառն . եզիցի պատրաստեալ ի գլուխս լերանց , ի վերայ հիման առաքելոց : Եւ երթիցեն ի նա ազգք բազումք : Ձկեթանոս ասէ եւ որ ի կարգին : Եւ ժողովեցից , ասէ Տէր , զհեռացեալն եւ զմանրեալն , զմեղաւորսն եւ զապաշխարողն . յաղագս որոյ յոյս ընկալեալ ասեն զսազմոս՝ Ողորմեա՛ ինձ Աստուած՝ ողորմեա՛ ինձ , եւ որ ի կարգին : Եւ առաւել ջերմագոյն եւ ի միւսում առուրն պաշտի ի հինգշարաթոջն , եթէ՛ Լո՛ւր , Տէր , ազօթից խոց՝ ունին դիր խնդրուածաց խոց : Եւ դա՛րձեալ յուրբաթսն յուսով սաղմոս , Լո՛ւր մեզ , Աստուած փրկիչ մեր , յոյս ամենայն : Ձոյս այսպէս յարդարէ ժողովելոց ապաշխարողաց եղբայր Տեառն : Եւ դարձեալ դադարեցուցանէ զընթերցուածաբիրն եւ զապաշխարութեանն քարոզն . որք որպէս երկայն ճանապարհ ընթանան . եւ զապաշխարութիւնն օթեւանօքն հանգուցանեն : Այսպէս ի շարաթու եւ ի կիւրակէի դարձուցեալ զհանդէսն յօժարագոյն սկսանին կատարել :

Ծո՛վ իմանամ զընթերցուածաբիրն , եւ ամենայն դետք օրինաց եւ մարգարէից եւ առաքելոց ի նմա մտեալ եւ խաղացեալ : ո՞վ կարիցէ անցանել , կամ չարիել ափով , որպէս ասէ մարգարէն : Վասն այնորիկ սահեալ եւ համարձակեալ ե՛ս խով աղքատութեամբս զեզերօք շրջիմ . կա՛թ առեալ կամ ընկալեալ շի՛թ : Բայց զի յառաջագոյն ասացի եւ արդ ասեմ , եթէ՛ ընդ իւրաքանչիւրսն անցանել մեկնութեամբ կարի՛ երկայնագոյն է : Եւ զի բազումք յառաջագոյն որք էին զօրաւորք՝ հզօրապէս անցին , ե՛ս միայն նպատակի ո՛ւշ եգեալ պահոցն , եւ սպա գլխաւորելով համառօտեցից : Յորժամ յազթողն Բրիստոս յազթէ սատանայի , եւ փրկին սպաշխարողք եւ երախոյք : Վասն այսորիկ միով չորեքշարաթիւ եւ ուրբաթիւ զայլն օրինակեցի : Թէպէտեւ զանազան ընթերցուածովք եւ սաղմոսիւք որոշեալ են եւ առանձնապէս խորհուրդս բացակատարեն . ըստ առանձնութեան առուրց եւ շարաթուց՝ զոր նշանակեցի յառաջագոյն սակաւուք : Եւ եթէ՛ խնամով զհետ երթալ ոք նայեսցի՛ ոչ աղօտանայ խորհուրդն . զի ըստ ամենայն շարաթու յառաջա-

նալոյ առաւել յոյս եւ փրկութիւն ակնկալութեանն եւ քա-  
ջալերութիւն յայտնեալ լինի : Զի որպէս լուաւ աղաղակի  
որդւոցն Իսրայելի եւ յեգիպտացւոց չարչարանացն փր-  
կեաց Աստուած , նոյնպէս յերրորդ չորեքշաբթին աղօթից  
ապաշխարողացն լուեալ , փրկէ ի մեզաց եւ ի դժստոց : Եւ  
մարգարէիւն աւետիս տայ , եթէ՝ Գաջալերեա՛ երկիր , խըն-  
դա՛ եւ ուրախացիր դալար վայրի դաշտօք եւ պտղաբերօք :  
Եւ դա՛րձեալ , թէ՛ Մի՛ ամաչեացէ ժողովուրդ իմ յաւիտեան .  
զոր լուեալ ամենեցուն սաղմոսեն ողբաձայնութեամբ , եթէ՛  
Ի քեզ Տէր յուսացոյ մի՛ ամաչեցից . եւ եթէ՛ Միսիթարեցեր  
զիս , եւ ի խորոց մեզաց հաներ զիս , եւ որ ի կարգին : նոյն-  
պէս եւ յուրբաթուն զինի Երկրորդ օրինաց ընթերցուածին  
եւ Յորայ : Դա՛րձեալ ի ձեռն Եսայեայ աւետիս տայ փր-  
կութիւն ի Փրկողէն . բանալ զաչս կուրաց , եւ հանել զկա-  
պեալս ի բանտէ եւ ի տանէ կապանայ , որք նստէին ի խա-  
ւարի եւ ի ստուերս մահու : Եւ վասն այնորիկ մեծաձայն  
այսպէս խոստովան լինին զփրկութենէն՝ թէ Խոստովան եղի-  
ցուք առ քեզ Աստուած , եւ պատմեսցուք զսքանչելիս քո :  
Դարձեալ ի չաբաթու եւ ի կիւրակէի ընդմիջէ զընթերցու-  
ածադիրն : Եւ դարձեալ ի չորրորդ չորեքշաբթոջն դառնայ  
ի նոյն հանդէս եւ զօրինակ փրկութեանն Իսրայելի , որ յե-  
լից եւ որ ի մարգարէէն Յովելեայ , ճշմարտեալ աւետաւորէ  
ի փրկութիւն ապաշխարողաց : Ի ձեռն որոյ կարգան ողբա-  
լով զսաղմոս՝ Զայնիւ իմով ես առ Տէր կարդացի , ձայնիւ  
իմով եւ նայեցաւ : Իսկ յուրբաթուն զինի Երկրորդ օրինաց  
եւ Յորայ ընթերցուածին ի ձեռն Եսայեայ յայտնապէս գա-  
մենակալ զօրութենէն Աստուծոյ պատմէ ընդդէմ սուտա-  
նուն աստուածոց : Եւ եթէ՛ Ե՛ս եմ որ ջնջեմ զանօրէնու-  
թիւնս քո . եւ եթէ՛ Դուք ձեզէն վկայէք զի ո՛չ դոյ այլ Աս-  
տուած բաց յինէն : Եւ սպա ամենեքին սաղմոսիւն ասեն ,  
Մանիցեն զի անուն քո , եւ դու միայն ամենայն երկրի : Եւ  
սկիզբն սաղմոսին , թէ՛ Աստուած ո՞ քեզ նմանիցէ , եւ այլն  
ամենայն յաղթանակքն սաղմոս ընդդէմ հակառակամար-  
տիցն , որք սատակեցան եւ եղեն որպէս զաղբ երկրի առ  
Իսրայէլ օրինակաւ ամենայն թագաւորք կուսպաշտից : Իսկ  
առ եկեղեցի ճշմարտութեամբ ամենայն . եւ զօրագլուխն  
դիւտաց սատանայ , որք ամաչեացեն եւ խառվեսցին յաւի-  
տեանս յաւիտենից եւ ամօթալից կորիցեն , փոխանակ ամօ-

Թոյ մեղաց մերոց : Եւ վասնզի բազում անգամ եւ յոյժ յայտնարանութեամբ գրեցի եւ զշաբաթու եւ զկիրակէի զլատճառն դատարկանալոյ յընթերցուածագրէն եւ դադարելոյ քարոզութեան սարաչխարոզացն եւ երեխայացելոյ : Նախ իբրեւ պատերազմուաց ի պատերազմէ ի բանակետող դառնալոյ , եւ յիշատակաւ մարտիրոսացն զօրացելոյ : Եւ աւետարանութեամբ յարութեանն քաջալերութիւն առնելոյ եւ յօժարագոյն կատարելոյ ուր պա՛րտն է կատարէ :

Եւ վասն այնորիկ դարձեալ ի հինգերորդ շաբաթու չորեքշաբաթին՝ առաւել յազլթական ընթերցուածովք քաջալերութիւն առճայնէ հանդիսացելոց սարաչխարոզացն : քանզի մեծամեծ նշանօք առաքէ Աստուած զՄովսէս զաւագանին վիշապ լինելոյ առ վիշապն Փարաւոն , յօրինակ սկզբնաչար վիշապին սատանայի : Զի ի միտ առնուցումք զմարդարէութիւնն Եսայեայ վասն գալուսեանն Քրիստոսի եւ նորոյ շնորհաց , եթէ՛ Մանուկ տղայ արկցէ զձեռն իւր ի ծակ ի թիւց եւ ի բոյն կորեանց՝ եւ ո՛չ կարիցեն հարկանել : Յայտ առնելով թէ տղայացեալքն մկրտութեամբ՝ ի ծերութենէ եւ ի հնութենէ մեղացն ո՛չ մնասին . զի զՔրիստոս են զգեցեալ մկրտութեամբն : Որպէս եւ Մովսէս յօրինակ Քրիստոսի եւ քրիստոնէիւց ո՛չ մնասեցաւ , այլ գաւազանն եդիտ զվիշապացեալ գաւազանն . իմանալ պարտ է եւ այլազգ զգաւազան վիշապ լինել : Զի մարդն առաջին խաբեալ ի յօձէն եւ եղծեալ զսկզբնատիպ գեղեցիութեանն զլատկեր Աստուծոյ , զօձին կերպարանն ընկալաւ : Զորմէ բուռն հարեալ Միածին Որբին Աստուծոյ անօրէնութեամբ իւրով՝ եւ Սաչին փրկութեամբն , զմարդն առ ինքն պատկերեաց զօրութեան գաւազանն առնելով : Բնութեան մարդկութեանն՝ միաւորութեամբ բնութեան ատուածութեանն իւրոյ . սրով կախեաց զվիշապն օրինակաւ Յեսուայ ի յերկձեզն զընդդիմամարտն : Ըստ այսմիկ եւ միւս եւս նշանաւն ի ծոց իւր արկեալ զձեռն , եւ արտաքս հանելով բորոտեալ եւ այլագունեալ , եւ դա՛րձեալ անդրէն արկանելովն ի նոյն գոյն փոխեալ , յայտ առնէ ձեռամբն զգործ առաջին մարդոյ : Վասնզի ձեռն զործոց նշանակէ , եւ ծոցն ծածուկ խորհրդոց . զոր ի չարութիւնն փոխեալ մարդոյն մեղօք բորոտեցաւ , եւ մահկանացութեամբն այլագունեցաւ : Իսկ անդրէն ի ծոցն արկանելով ի խորհուրդս հաւատոցն եւ


գործոց բարեաց . մանաւանդ ի ծոց աւազանին սրբեցաւ ի մեզաց բարոտութենէն . եւ այլազոյն մահկանացութիւնն՝ մեռաւ ընդ Քրիստոսի յաւազանն եւ յարեաւ ընդ նախ :

Թէպէտ եւ յառաջագոյն ասացի թէ՛ առաջարկութիւնս իմ ո՛չ է մեկնութիւն՝ այլ վերաբերութիւն խորհրդոյ ընթերցուածաբին , այլ բռնադատեմ երբեմն ի հարկատրութենէ ի ներքս անկանելոյ զվրաս ա՛ստ եւ որպէս երրորդ նշանն : Այսինքն ջուրն առեալ ի դետոյ եւ հեղեալ ի ցամաք եւ արիւն եղեալ , ցուցանելով զարիւնն տղայոց ի Փարաւոնէ , եւ զրոլոր մարդկութեան զարիւնն սպանման ի սատանայէ , որպէս զՀարելին ի Կայենէ , որ դռչէր յօրինակ ողորց սաղախարողացն դոչմամբ եւ բարեխօսութեամբ արեանն Քրիստոսի , որ առաւել գոչէ քան զՀարելին : Եւ հանդիսացելոցն յասղախարութիւն ալօթիւք եւ պահօք , թողութիւն շնորհէ : Յազազս որոյ եւ մարգարէն Յովել որ յառաջագոյն վհատեալ ողբայր՝ խրախոյս տայ հանդիսանալոյ ընդդէմ չար ակոյեանին : Եւ զգործիս երկրադործութեանն հրամայէ պատերազմական գործիս առնել , մինչեւ տկարացն խրախոյս բառնալ , թէ՛ Հիօր եմ . եւ հրաւիրէ ի ձորն դատաստանին՝ դատել զատ . . . եւ զդեւս՝ ա՛յլ ազգացն օրինակաւ : Եւ սալա , ասէ , արեգակն եւ լուսինն խաւարեցին , եւ աստեղք ծածկեացեն զլոյս իւրեանց . վասնզի վտխանակ Աստուծոյ զլուսաւորս պաշտէին , խաւարի լուսինն՝ որք ո՛չ կարացին օգնել պաշտօնէից իւրեանց : Իսկ այլք այլաբանութեամբ զսատանայ ասեն արեգակն՝ որ կերպարանի հրեշտակ լուսոյ , եւ զլուսին եւ զաստեղք հրեշտակս նորա եւ զարբանեակ չարին որ խաւարելոց են , յորժամ Տէր ի Սիօնէ գոչեացէ եւ յերուսաղեմէ՛ տացէ զձայն իւր վասն Իսրայելի ի վերայ թշնամեաց նոցա :

Շարսյարեղի

Հրասարակոյ

Ղ. ԲԱՐՍԵՂ ԶՈՏՈՅԵԱՆ



ի

ԲԱՐԵՆՇԱՆ ԱԻՌԻՐ ՀԱՆԴԻՍՐ

ՅԻՍՆԵՐՈՐԴ ԵՕԹՆԵՐՈՐԴ

ՏԱՐԵԴԱՐՁԻ

Տ Ե Ս . Թ . Ն Ա . Գ . Բ Ո Ւ Թ . Ե Ա Ն

Յիսուս-Փրկիչ Մայր-Եկեղեցւոյ

Ա.Ո.

ԱՄԵՆԱՊԱՏԻԻ ԳԵՐԵՐՋԱՆԻԿ ՏԷՐ

ՍՏԵՓԱՆՈՍ ՊԵՏՐՈՍ Ժ.

ՊԱՏՐԻԱՐԲ-ԿԱԹՈՂԻԿՈՍ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՅՅ

Ո Գ Ե Ա Լ

Տ Ա Ղ <sup>(1)</sup>

*Քանի՞ն գեղափայլ ծագէ մեզ լոյս նորոյ տարւոյ.*

*Անստօր հանդիսից բանին մեզ դուներ սասուածայինք :*

*Ընդ երիս լայն եւ երկայն դահլիճքս՝ ձայնք լըսին երգոց՝*

*Նուիրական Մայր-Տաճարին, Է՛տա խարըսիօք սեանց հասարեւս*  
*Նոր խուռնեամ աղօթարար ամբոյս ի ծունր իջանէ .*

*Ամբառնան որմունք ըսուարք յեցր ի հիմունս անշարժելիս,*

*Կառուցեալք սերս կրօնից ի վրէժ Է՛արեան եւ աղեսից,*

*Հովանի երկիւղածաց երկնից հանգէ՛ս զըմբէ՛ք թըռչին :*

*Ի ջահիցըն լուցեցոց խուսափեն լուռ սուտերք խաւարինք .*

*Եւ կուճք փայլասակեն, եւ Մխիթարեան պերճ բարբառոյ*

*Բարեպաշտ շիրմաց վեհից արձանագիրք կան եւ խօսին*

*Յուսով եւ Սիրով՝ ընդ ցուրս վիճօք անդ սալաբեալք :*

(1) Առաջիկայ համառօտ տալս, որ Հ. Փոսկոյեայ Յաղագս գերեզմանաց արտառուչ տալին քրքումունքն ունի ըս իմիք, կարգացուեցաւ ի 1

Վա՛շ աւուրցն՝ յոյս որեաւ սուրբ բերէր քարինս եւ կիր, շաղախ,  
եւ հոսէր կանանին յանձնէ՛ գիւր զարդ եւ մեհեւանդ,  
եւ փառք Տեսաւն բոլորէր պըսակ ի գլուխ եկեղեցոյ,  
Անդ յանժամ, ճն եւ օն, եռայր արիւն ասուածեղէն  
եւ գռռ եւ երկիւղ, ոյց արդ մընան մեզ լոկ ըսուերք:

Այլ աջ Տեսաւն ոչ լըռէ, եւ անցանեն գնան ժողովուրդը  
եւ զայրուցը նոցին եւ կիրք, խըռովք, պայքարք շիջեւափառ . . .  
Արդ լուղին միսք իմ ի սէր, յոր ի բուն զագգն իմ նըկատեմ.  
եւ դռնամ՝ առ որ գլին այսէն զմայլմամբ բոլորից աչք:

Ողջնն Քեզ, ո՛ Հայրապետ, որ զծովս անեղ մերոց վըշաց  
Գնացուցեր ի մեղմ ալիս. ըզՔեզ խորանըքս պանծալի, —  
Ջըրկանաց մերոց կոթողք, հառաջանաց, սեռն հաւասոց, —  
Ընդգրկեն այսօր խընդիւ եւ աղուական զըրկակցութեամբ.  
Մերկանայ՝ նոր փեսայիդ՝ այրին ըզբող իւր սըզագգեաց՝  
Քա՛ւ, մի՛ լիցի վերջինն յաւուրց, ելցես Դու յայց ամ ըսս ամէ  
Նուիրասանն՝ յոր հըրոյ կրօնից եղան մեզ խանձարուրք.  
եւ ի լոյս երեսաց քոց դիմեսցեն խուռըն ժողովք  
Ի քրքանց եւ յոսկերաց նախնեաց շընչել ըզհինն ոգի:  
եւ ի ծոց Հռովմայ սրբոյն պահեալ անուն մեր եւ ըզկնիր,  
Զագգ, ըզգորշմ՝ Հօր մերոյ հուշակեսցուք Լուսաւորչի:

## Շ. ԱՐԻՍՏԱԿԷՍ ԳԱՍԳԱՆՏԻԼ

Ի Ղալաթիա, 1/13 Յունուար 1891

Յունուարի տարւոյս ի տօնախմբութեան յիսներորդ եօթներորդ ամի օման  
Յիսուս Փրկիչ մայր եկեղեցոյ Կարողիկէ հասարակութեան մերոյ ի Ղա-  
լաթիա, ուր հանդիսաւոր ձայնաւոր Պատարագ մասոյց Գերեջ. Հոգեւոր  
Տէրն մեր ի ներկայութեան բազմախոտն ժողովրդեան եւ մեծամեծաց Ազ-  
գիս, որք ի Բերայէ եւ յայլ եւ այլ արուարձանաց մայրաքաղաքիս փութա-  
ցած էին գալու հանդիսակից լինելու այնպիսի մեծ յիշատակի մը տար-  
դարձին:



## ՎԱՐՔ ԵՒ ԳՈՐԾՔ ՆԵՒՏՈՆԻ



Ա.

Գրտութեանց պատմութեան մէջ Նեւտոնի պատկերի նման լուսապսակ նկարի մը չենք հանդիպիր: Բայց սոյն այս լուսատիւն պատկն անոր շրջանակը շատ անյայտ եւ անորոշ կը թողու: Կարծեմք թէ օգտազուրկ չըլլար, եթէ ի Պասկերի, անոր պատկերին ծիրը աղէկ երեւցնելու եւ ճշդելու ջանալու ըլլամք:

Իսահակ Նեւտոն ծնաւ ի Վուլթօրբ, յԱնգղիա, ի 25 Դեկտեմբերի (Հ. Տ.) 1642 ամին, որ կը համապատասխանէ 5 Յունուարի 1643 ամի՝ ըստ Նոր Տումարի: Գալիլէոս վախճանած էր յ8 Յունուարի 1643 ամի (Ն. Տ.), այսինքն Նեւտոնի ծնանելէն շուրջ տարի մը յառաջ: Այս դիտողութիւն անօգուտ չէ, վասն զի՝ յաճախ շփոթելով զհին եւ զնոր տումարն՝ գրեցին ոմանք թէ Նեւտոն ծնած էր գրեթէ ի նմին վայրկենի յորում Գալիլէոս կը մեռնէր:

Իւր հայրն, որ նոյնպէս Իսահակ կը կոչուէր, վախճանած էր մանկան ծնանելէն խուն ինչ յառաջ՝ որ զայս անուն պիտի անմահացնէր: Նա եկաւ յաշխարհ իբրեւ զՔեբլեր, այնչափ սկար, այնչափ փոքրիկ, որ երկար ատեն վախցան կենացը համար:

Իւր մայրն, Հոնրիէթ Այսքօֆ, վերստին ամուսնացեալ ըլլալով Բառնաբաս Սմիթ անուն մարդու մը հետ, պզտիկ Իսահակ, երեք տարեկան եղած ատեն, իւր մամին խնամոց յանձնուեցաւ քիչ մը ժամանակ: Երբ հասաւ այն տարիքին յորում կրնար կրանթամի — որ Վուլթօրբի մօտ պզտիկ քաղաք մի է — դպրոցին դասերուն հետեւիլ, այն ժամանակ հոն դրուեցաւ: Հեղաբարոյ, խաղաղասէր, աւանձնակեաց, եւ աղմկարար խաղերէն փախչող տղայ մի էր: Ի մանկութենէ յատուկ յաջողութիւն մ'ունէր հանճարեղ մեքենայներ շինելու: Այս տեսակ մտահոգութիւնք պատճառ կ'ըլլային որ իւր կանոնաւոր ուսմունքներուն եւ հանապազօրեայ պարտքերուն կատարման անփոյթ կ'ըլլար: ոյր վասն սովորաբար իւր դասակցաց յետիններէն մին էր:

իւր անձնասիրութիւնն, որ ի նմա միշտ վառ եւ կենդանի մնաց, այսպէս ստորնագոյն աստիճան ունենալէն վատնալով, առաջին կարգը ձեռք ձգելը միտքը դրաւ, եւ քիչ ժամանակ յետոյ իւր վախճանին հասաւ :

Տարիներ անցնելով՝ Նեւտոնի քաջուած կեանք վարելու սէրը տակաւ կ'աճէր. այնպէս որ, կը պատմեն թէ իրենց փոքրիկ կալուածքին բերքը մերձակայ գիւղի շուկայն տանելու եւ ծախելու, եւ հարկաւոր եղած բաները անկէ գնելու պաշտօնը իւր մայրն անոր տուած ըլլալով՝ ինքը այս բոլոր գործը իրեն ընկերացող ծերունի սպասաւորին կը թողուր, եւ ինքն կ'երթար առանձին սենեակ մը կը քաշուէր, կամ ի ճանապարհի՝ ցանկի մը հովանւոյն տակ կը կենար ըստ հաճոյս ուսմունք ընելու համար: Ուստի, իւր մայրն վաղ հասկցաւ թէ իրենց կալուածքին շահագործութեան համար կարելի չէր անոր վրայ յոյս ունենալ, եւ իւր եղբարց միոյն տուած խորհրդոյն համաձայն, անոր ուսմունքը շարունակել տալ սրոչեց :

1660 ին Երրորդութիւն ըսուած վարժարանը մտաւ, ի Գէմպրիճ, ուր գտաւ մի այնպիսի ուսուցիչ՝ որ չէ թէ միայն անոր օգտակար դասեր աւանդեց, այլ գիտցաւ մանաւանդ ճանչնալ նորա հանճարը եւ պատրաստել անոր ծագումը: Եւ ինչ որ Միքայէլ Մէսթլէն եղած էր Քիբլէրի համար ի համալսարանին Թուպինկի, նոյնը եղաւ Իսահակ Պաուսը վասն Նեւտոնի ի Գէմպրիճ:

Ա'լ այն ատեն ուսումնասէր պատանին ինքզինքը տուաւ ըստ իւր բերման առանձնացեալ ուսման եւ խոկմանց. երկու երկասիրութիւնք, այս է՝ Քարթեզիոսի երկրաչափութիւնը եւ Վուպիսի անհունեաց բուսաբանութիւնը իրեն մտաց հարկաւոր սնունդը մատակարարեցին:

Յայտմ միջոցի ժանտախտ ծագելով ի Գէմպրիճ, յամի 1665, եւ համալսարանն փախուելով, Նեւտոն գնաց անցուց շուրջ երկու տարի իւր Վուլթօրթի կալուածոյն մէջ բոլորովին քաջուած եւ առանձնացեալ մնալով: Այս ժամանակամիջոցին պէտք է վերաբերել անոր մեծամեծ գիւտերուն սկզբնաւորութիւնը, որք են՝ Հաշիւ հոսականութեանց, վերլուծութիւնն շուտոյ եւ տիեզերական ձգողութեան գիւտը: Նոյնպէս այս ժամանակին կը վերագրուի հանրածանօթ մասնագէտն ինձորի, որ իյնալովն ձգողութեան օրէնքը

կը յայտնէ անոր : Սահայն այս բանիս ստուգութիւնն կամ անստուգութիւնն տակաւին ապացուցեալ չէ : Այսու ամենայնիւ Պ . Պիօ զայդ ընդունելու հակամէտ է , յենլով Նեւտոնի քեռ դստեր ամուսնոյն վկայութեանը վրայ , որ կ'ըսէ թէ . « Յամին 1665 Նեւտոն ժանտախտի պատճառաւ իւր Վուլթորրի կալուածը քաշուած ըլլալով , հոն առաջին անգամ մտածեց ծանրութեան դրութեան վրայ՝ որոյ գաղափարը յղացաւ մի խնձորի ծառի մը վրայէն իջնալը տեսնելով » :

Յայնժամ Նեւտոն 24 տարեկան էր . սովորաբար ըսուկեաց , իւր խոհմանց ոչ առարկայն եւ ոչ արդիւնքը հազորդելով ոչ ումեք , աշխատասէր՝ այլ կարի հասարակ ուսանող մը կը կարծուէր : Ի դառնալն ի Գէմպլիֆ՝ անհետացած էր ժանտախտն , եւ Նեւտոն ձեւարանի վարժապետի պաշտօնը ստանալու համար մրցում մ'ըրաւ , եւ երկրորդ անգամուն յաջողեցաւ : Այլ սահայն կը մտենար վայրկեանը յորում պատանւոյս ծածկեալ հանձարն՝ նշանաւոր իմն եղանակաւ եւ գրեթէ յանկարծակի պիտի յերեւան գայր : Տե՛ս ինչպէս . հռչակաւոր երկրաչափն Մերքատոր 1668 ին « Արուեստ դիպլոմատիկան » (Logarithmotechnia) անուամբ գիրք մը հրատարակեց , յորում , զառաջինն , կորագծի մը քառակուսութիւնն , անդրաձիգն , ձեռք կը բերուէր Վալլիսի ոճոյն համեմատ , շարամերձը անհուն շարքով անեցնելով : Քօլլինս այս երկասիրութիւնը Պարոյին ցուցուց , եւ սա հաղորդեց զայն Նեւտոնի « Բայց հազիւ թէ , կ'ըսէ Պիօ , Նեւտոն անոր վրայ ակնարկ մը ձգեց , ճանչցաւ անդ իսկոյն իւր հիմնական գաղափարը , եւ գնաց բերաւ այն ձեռագիրը յորում նշանակած էր զիւր ոճ , եւ իւր ուսուցչին ներկայացուց : Պարոյ շատ զարմացաւ տեսնելով վերլուծական դիւտերու մի այսպիսի ճոխ քաղուածոյք , եւ գուցէ առաւել եւս զարմացած պիտի ըլլայ երիտասարդ Նեւտոնի զանոնք այսպէս գաղտնի պահել կրցած ըլլալուն վրայ : Նոյն հետոյն գրեց այս գէպքը Քօլլինսին , որ անոր աղաչեց թէ այս պատուական ձեռագիրը իրեն հաղորդէ : Զայն ձեռք բերաւ , եւ բարերախտարար անոր դարձնելէն յառաջ օրինակ մը առաւ անկէ , որ իւր մահուանէ յետոյ անոր թղթերուն մէջ գտնուելով , եւ 1710 ին տպագրուելով՝ իւր կրած թուականաւն անհերքելի ապացոյց

մ'ընծայեց այն ժամանակին նկատմամբ յորում Նեւտոն քանիօնութեանց ի շարս անեցումը եւ հոսականութեանց ոճը գտած էր » :

Քիչ յետոյ , 1669 ին , Պարոյ աստուածաբանական ուսմանց պարապելու համար ուսուցչութեան պաշտօնը թողուց , եւ զՆեւտոն իրեն յաջորդ ընտրեց : Սա մինչեւ 1695 այս պաշտօնը կատարեց : Այս երկարատեւ ժամանակամիջոցն նշանաւոր եղաւ ոչ թէ իւր ուսուցչութեան փայլով , — զի Նեւտոն երբեք չեղաւ երեւելի մի ուսուցիչ , եւ՝ ըստ վկայելոյ Պ . Դ . Պրիւսթրի , եղաւ որ գատարկ գրասեղաններու առջեւ գասախօսեց , — այլ ի սկզբան մտքին մէջ յղացած գիւտերու յերեւան գալովն , եւ իւր ամենալաւ գործոց՝ մասնաւորապէս անմահ յիշատակաց արժանի «Փիրսի սկզբանց» երկասիրութեանը հրատարակութեամբ :

Իսոյ իւր գործոց վրայ խօսելէն յառաջ՝ նորա վարուց պատմութիւնը համառօտաբար յառաջ տանինք : Ի տեսարանութեան (optique) ըրած գիւտերու համբաւը հոգսակուելուն , 1671 ին եւ 29 տարեկան՝ Լոնտոնի արքայական ընկերութեան անդամ կարգուեցաւ : Յայսմ միջոցի է որ Նեւտոն գործօն մասնակցութիւն ունեցաւ Համալսարանի առանձնաշնորհութիւնքը պաշտպանելու : Այս ծառայութեանը փոխարէն Գէմպրիճ զինքը երեսօխտան կարգեց ի խորհրդանոցի 1688 ին : Սակայն թուի թէ նա լուակայ երեսօխտան մի էր , վասնորոյ իւր ընտրողք վերջապէս անոր լուութենէն ձանձրացած եւ 1705 ի ընտրութեանց ժամանակ Նեւտոն արքայական ընկերութեան գահերէց եւ Աննա թագուհին զինքը Ասպետ անուանած ըլլալով հանդերձ , կրկին չընտրուեցաւ եւ 352 քուէի հակառակ ինքն ունեցաւ միայն 117 քուէ :

Բ .

Նեւտոնի կենսագրութեան մէջ մի նշանաւոր թուական է 1693 տարին : Քանզի ի սմին ամի իւր ծայրայեղ աշխատութեամբն եւ մի հրդեհի պատճառած յուզմամբն , որ իւր ամենակարեւոր գրուածները այրեց , Նեւտոնի խնայական կարողութիւնք խանգարեցան եւ կորոյս նա գրեթէ բոլորովին իւր յիշողութիւնը : Թէպէտ եւ նորա կենսագիրներէն ոմանք լուութիւն կը պահեն յայսմ մասին , եւ ոմանք

խի բողոքովին կ'ուրանան զայն . այսու հանդերձ ինքնին խի Նեւտոնի շատ մը նամակներ եւ ժամանակակից օրաթերթք ամենեւին տարակուսանայ տեղի չեն թողուր : Ձի'արդ եւ իցէ , նորա սոյն հիւանդադին վիճակը քիչ տեւեց , եւ իւր բարեկամաց խնամոց շնորհիւ Նեւտոն իւր բանավարութիւնը վերստին ստացաւ :

Նոյնպէս այդ ժամանակամիջոցին մէջ եւ յայսմ հետէ սլատիւք եւ փառք կը դիզուին Նեւտոնի վրայ : Նլեւմտաւորանի ատենակալ Լորտ Հալլիֆաքսի ամենակարող ազդեցութեան շնորհիւ Նեւտոն փողերանոցի պահպպան անուանուեցաւ 1696 ին , եւ երրորդութիւն ըսուած վարժարանի դասախօսութեան պաշտօնէն հրաժարեցաւ , եւ երեք տարի յետոյ փողերանոցի կարեւոր եւ առատ թոշակ ունեցող տեսչութեան պաշտօնին կոչուեցաւ : 1703 ին Լոնտոնի արքայական կաճառին դահերէց անուանուեցաւ , եւ ցմահ մնաց հոն : Վերջապէս 1705 ին Աննա թագուհին զայն Ասպետ ըրաւ :

Իւր կենաց վերջին տարիները գրաւեցին նորա պաշտօնական պաշտօնատարութիւնք , իւր երկասիրութեանց հրատարակմանը վրայ ըրած հսկողութիւնք , եւ վերջապէս , իւր ժամանակակիցներու բազմաց հետ ունեցած կարի կծու եւ յաճախ անիրաւ հակաճառութիւնք : Նա վախճանեցաւ երիկամանց ախտէ . — որոյ դառն ցաւոց տարած էր համբերութեամբ — ի 20 Մարտի , 1727 ամին . ի հասակի 85 ամաց : Եւ արքայավայել սլատուովք թաղեցաւ ի շիրիմս Վէսմինսթրի :

Փօնթընէլ այսպէս կը նկարագրէ զնա . « Նեւտոն էր կարճահասակ եւ քիչ մը գէշ իւր վերջին տարիներուն մօտ , սրակն եւ քաջատես , կերպարանքն հաճոյատեսիլ եւ սլատկառելի միանդամայն , մանաւանդ երբ կը հանէր իւր կեղծամը եւ ձիւնափայլ թանձր եւ խիտ մազերն յերեւան զային : Ակնոց երբեք չգործածեց , եւ իւր բոլոր կենաց մէջ ահռայ մի եւեթ կորոյս » : Այս է ահա բնական կազմած առնս : Իսկ բարոյականին գալով՝ Անգլիացի կենսագրաց հրատարակած մանրամասնութիւնք բուական ճիշդ եւ կատարեալ գաղափար մը կու տան մեզ : Բայց՝ շիտակը խոստովանելու համար , նորա բարոյականն չէ այնքան նպաստաւոր , որքան կը հաստատեն ներբողիչք ոմանք :

Նեւտոնի առանձնակեաց աշխատութեան եւ խոկմանց սէրը արդէն ծանուցած եւք: Այն վայրկեանները, նա բուրովին կ'օտարանայր սովորական աշխարհէ, եւ անոր վրայ այնպիսի մասնադէպեր կը պատուեն՝ որ գաղղիացի Ամբերի զարմանալի անուշադրութիւնքը կը յիշեցնեն. մերթ կէս հագուած դուրս կ'ելնէր անէն, մերթ կերակուր ուտել կը մոռնար, եւն: Իւր բնաւորութեան տարօրինակ մասերէն մին էր այն եզակի կարողութիւնն որով իւր ամենագեղեցիկ գիւտերը ամբողջ տարիներ ծածուկ կը պահէր: Այն ճշմարտութեանց նկատողութեան մէջ զգացած հաճոյքն բաւ եւ շատ էին իրեն: « Ձեմ գիտեր թէ աշխարհ ի'նչ կը խորհի իմ վրաս, կ'ըսէր օր մը, իսկ ինձ թուի թէ ես ոչ այլ ինչ եղայ՝ բայց եթէ մի տղայ՝ որ ի ծովեզրի խաղալու ժամանակ՝ կը գտնէ մերթ ողորկագոյն մի խճաքար, մերթ մի խեցի սկնապարար, մինչդեռ ավիանոսն ճշմարտութեան կը տարածուէր անքնին առաջի իմ: » Ոմանք սակէ կը հանեն Նեւտոնի համեստութեան մի փաստ. իսկ ըստ մեր տեսութեան Նեւտոնի վարուց մնացորդն, նորա հակաճառութեանց սաստիկութիւնն՝ մեզ չեն ներեր այսպիսի կարի նպաստաւոր մեկնութիւն տալու. մանաւանդ անգ կը նշմարեմք հանգստասէր մի բնաւորութիւն եւ գիտական մի անձնասիրութիւն: Լէյպնիծի հետ գփտելէն յառաջ՝ այսպէս կը գրէր անոր « Լուսոյ վրայ՝ ունեցած գաղափարներս հրատարակելուս պատճառաւ այնքան առարկութեամբք եւ անվերջանալի հարցապնդումներով լիեցայ, որ ա՛յլ եւս այսպիսի վտանգի մէջ զիս չդնել որոշեցի. վասն զի անխոհեմութեամբ՝ սին շուքի մը համար կորուսի այսպէս իմ հանգիստ, այնքան հաստատու եւ այնքան ետիսն ընի թիբ: » Եւ արքայական ընկերութեան քարտուղար՝ Ոլդենբուրգի գրած մի նամակին մէջ այսպէս կը խօսէր. « Ինձ եղած տարապարտ խնդրոց եւ բանադատութեանց համար կրկին ձեզ չեմ գրեր. բայց պէտք է որ ձեզ ծանուցանեմ թէ յետ այսորիկ չեմ ուզեր ա՛յլ եւս գիտական բաներով զիս նեղել. եւ յուսամ թէ... պիտի հաճիք ըստ կարի ձերում, արգելոչ նոր առարկութիւնները, որպէս նաեւ այն թղթերը զոր կրնան ինձ ուղղել ասոնց նկատմամբ: »

Շատ անգամ իւր գործոց հրատարակութեան հաւանեցնելու համար, հարկ կ'ըլլար որ իւր բարեկամք տեսակ

մը խստութիւն բանեցնէին կամ գաղտագողի զանոնք ձեռք ձգէին :

Կենաց սովորական յարաբերութեանց մէջ Նեւտոնն էր քաղցրահամրոյր , ծանրաբարոյ , անվնաս , խոհական եւ շքր-ջահայեաց , իսկ երբեմն ամբարհաւած եւ անժպիտ կերպարանք մը կ'առնուր , եւ չէր կրնար հակասութեանց տանիլ : Զինք շրջապատողներէն , մանաւանդ դէպ իւր կենաց վերջը , բացարձակ հպատակութիւն մը կը պահանջէր : Ողորմած եւ առատաձեռն էր ըստ պահանջելոյ հարկին , « Միտքը դրած ըլլալով թէ , կ'ըսէ Փօնթընէլ , կտակ ընելով տալը , ճշմարտիւ տալ չէ » : Թողուց նա սակայն մեծաքանակ գումար մը , 32,000 անգլիական ոսկի , ( շուրջ 800,000 Փրանք ) : « Նեւտոնն չամուսնացաւ երբեք , կ'ըսէ դարձեալ Փօնթընէլ , եւ թերեւս անոր վրայ մտածելու ժամանակ իսկ չունեցաւ երբեք , նախ՝ առողջ երիտասարդութեանը ժամանակ բարձր եւ յարատեւ ուսմանց պարագելով . յետոյ՝ իւր կարեւոր պաշտօնին եւ իւր մեծ հարկաւիս մեսայիտ ըլլալով , որ ո՛չ իւր կենաց պարագալը եւ ո՛չ առեւիտ ընկերութեան մը պիտի գգայ կու տար » : Ատոր շատ կը յարմարի ըսելն թէ նա եղաւ մի իմացականութիւն որում կը ծառայէին անդամք :

Ոյր վասն կ'երեւի թէ սրտանց բարեկամ մը չունեցաւ , այլ սքանչապողներ . նաեւ շողքորթներ իրեն չէին պակսեր , նոյն իսկ ի մէջ փոքունց եւ մեծամեծաց . Կալլէսի իշխանուհին կ'ըսէր թէ անոր ժամանակը սպրեւուն եւ զանիկա ճանչնալուն համար ինքզինքը երջանիկ եւ բարեբախտ կը համարէր :

Սոյն այս շողմարարաց ընծայելու է անչուշտ ըստ մասնէ , — այս է անմեղադրութիւն Նեւտոնի , անմեղադրութիւն անբաւական — , այն ծանր անիրաւութիւնները՝ որք նորա կենաց վախճանը արատաւորեցին եւ իրեն բազմաթիւ թշնամիներ յարուցին . Լէյպնիճ՝ զոր կերպտայէս ամբաստանեց թէ իւր տարբերական եւ ամբողջական հաշուոյն գաղափարը իրմէ գողցած է . Ֆլամսթիդի դէմ , որ Կրինվիլէի արքայական դիտարանի տեսուչ էր , թագաւորէն խստութիւն եւ սլափժ կը պահանջէր այնու՝ զի վաղ ընդ փոյթ եւ ըստ քմաց իւրոց իրեն չէր հաղորդեր այն աստղաբաշխական գննութիւնները որոց հարկաւորութիւն ունէր Վուխթըն , իւր տեղակալ , ասլա իւր յաջորդ ի Քէմպ-

րիճ, զոր արքայական ընկերութեան անդամ ընտրուելէն արգիլեց պատրուակաւ հերետիկոսութեան, եւն:

Վերջապէս, Նեւտոնի վրայ կատարեալ ծանօթութիւն տուած չեմք ըլլար եթէ նորա կրօնական յատկանիչը եւ խորին հաւատքը նշանակելու չըլլամք. «Այսու հանդերձ, կը դիտէ իրաւամբ Պ. Վալսըն, լաւ է որ յառաջագոյն գիտնայ ընթերցողն թէ Նեւտոնի կրօնական գրուածոց մէջ չէ պարտ խնդրել այն բարձր տեսութիւններն եւ այն վսեմ հանճարն՝ որք Բասդալի մը կամ Քարթէզիոսի մը յայտանիչերն են: Առանձինն նկատելով՝ միջակ արժէք մի ունին: Իսկ եթէ նորա այսպիսի գրուածք զերծ չեն անպարսու լինելէ եւ չեն արժեր որ մարդս նկատէ զանոնք ըստ ինքեան, բացառիկ հանդամանք մը կ'առնուն քաջահամբաւ հեղինակին գիտական երեւելիութեամբ: Նորա կրօնական զգացմանց ի նսրատ են, եւ ակն յանդիման կը ցուցնեն թէ մեր գիտունն՝ որում պարտիմք այնքան անոնա՛յ յիշատակաց արժանի գիւտեր, իւր ամենավսեմ հանճարին քով ունէր կրօնի խորին ակնածութիւն եւ յայտնեալ ճշմարտութեանց կենդանի եւ համոզեալ մի հաւատք»: Նեւտոն սովորութիւն ունէր յարգութեամբ գլուխը բանալու երբ իւր առջեւ Աստուծոյ անուան արտասանուիլն լսէր:

Երբ Հալլէյ, որ կրօնը ծաղր ընել սովորած էր, կրօնքի վրայ ծաղրաբանութիւն մի կ'ընէր առաջի իւր, նոյն հետայն զայն կը պապանձեցնէր այս դիտողութեամբ. «Ես այս բաները ուսումնասիրեցի, իսկ զու երբեք»: Բարոյականութեան վրայ եւս կատակարանութեան չէր հանդուրժեր. տարրագէտան Վիգանի՝ որ իւր մտերիմն էր, ի ներկայութեան իւրում մի անվայել պատմութիւն պատմելու սկսած ըլլալուն համար, բարեկամութիւնը խզեց անոր հետ եւ ա՛յլ եւս տեսնել չուզեց զանիկայ:

Արդեօք ո՞րչափներու աղէկ դաս մը կրնայ ըլլալ այս վարմունք:

3. 4. Բ.

(Շարայսերի)



Ո՞ՒՐ ԳՆԱՍ

Ո՞ւր շառաչուն, ուր զնաս հեղեղ .

« Գարվար կ'իջնամ ես կ'երթամ ,  
Կ'ուզեմ հանգչիլ , քանզի խոնջ եմ ,  
Ի խաղաղիկն Ովկեան : »

Ո՞ւր օղաւունջ , ուր զնաս դու հով .

« Կ'երթամ ի սար ես աշխարհ ,  
Կ'ուզեմ հանգչիլ , քանզի խոնջ եմ ,  
Ի սեպացեալ քարածայռ : »

Ո՞ւր քափառող , ուր զնաս դու ամպ .

« Գաւռ մը զիտեմ անջրրդի ,  
Անդ կազմ պատրաստ , քանզի խոնջ եմ ,  
Ինձ հանգրստեան կայ տեղի : »

Ո՞ւր թեւաւոր , ուր զնաս քրոջուն .

« Կ'երթամ ի խորս անստիկն ,  
Կ'ուզեմ փրկնուել , քանզի խոնջ եմ ,  
Ինձ հիւղ անոյթ՝ ուր քառիմ : »

Եւ դուն ուր զնաս , ուր զնաս հոգիս .

« Ամպերէն վեր , վեր կ'երթամ ,  
Անդ կ'ընդունի , քանզի խոնջ եմ ,  
Յիմերն զիս Սէր մրտսրնչեան : »

## ՈՂՁՈՅՆ ՀՈԳԻՈՑ

Կը քակուի՞ն արդեօք կապերն երկրաւոր,  
Ե՞ն եւ իմ քեւերն արձակ եւ ազաւ,  
Ուզէս զ'ի վերին գաւառն հայրենի,  
Ո՞վ իմ մըսերիմս, միանամ քեզ հետ :  
Այո՛, սըլանայն քո երանաւէս,  
Շաստնց զիմ ի վեր քաւեց նայեցուած .  
Այծմիկ եւ ի լոյս, այծմիկ եւ ի կեանս,  
Կը գրտնեմ ըզքեզ՝ զոր չեմ կորուսած :

« Ի՞նչ կը լրտեմ եւ . վա՛ր կը կանչես զիս ,  
Եւ կամ արդեօք դու առ իս վե՛ր կ'ելլես .  
Կը իրնսա՞յ դարձեալ ինձ գարուն երկրի ,  
Կամ գեղեցկագո՞յն մը առ կը ծաղկի :  
Այո՛, ի բարձունս այս լուսապայծառ ,  
Դու ինձ մէկ հասիկդ միայն կը պակսիս .  
Եկո՛ւր , մօտեանդ եւ կ'ըզգամ քու կիսն  
Որ կ'ոգեւորէ ինձ անա զերկիսն » :

ՈՒԼԱՆՏ

## ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԻ ԾՐԱԳԻՐՆ



Գիտութեանց ընդհանուր պատմութիւն մի, մանաւանդ բնական գիտութեանց, տակաւին յօրինուած չէ : Պ. Մաքս Մարիի երկասիրութիւնն <sup>(1)</sup> առաւել յիշատակութեանց ժողովածոյ՝ քան թէ կատարեալ պատմութիւն մի է . եւ բաց աստի, որպէս անոր վերնագիրն արդէն յայտ առնէ, առաւել մաթեմատիկեան ուսմանց վերայ խօսի : Բօկկէնտօրֆի բնագիտութեան պատմութիւնն <sup>(2)</sup>, առանց համեմատութեան, քան զայն գերազանց է, եւ արժան էր զի առաւել եւս ծանօթ լինէր, թէ պէտեւ երբեմն իւր կողմնակցութեան պատճառաւ սողոտանելի է, զոր տեղն եւ թուականն ըստ բաւականի մեկնեն (Պէրլին, 1878), որպէս նաեւ փոքր ինչ շփոթութեան եւ համեմատական յօրինուածութեան պակասութեան պատճառաւ : Մեք պիտի ջանամք Պասկեր Հանգրիս մէջ այս պատմութեան նկատմամբ քանի մի գլուխներ, կամ լաւ եւս յիշատակութիւններ հրատարակել :

Այսօր անոր ցուցակը կամ ծրագիրը նշանակելով պիտի շատանամք :

Արդ հնար է Բօկկէնտօրֆի հետ ժամանակի փոքր շրջաններու բաժանել Բնական գիտութեանց պատմութիւնը :

Ա. Հին կամ Յունական շրջանն, որ բովանդակէ համօրէն նախնի ժամանակը, եւ որ վերջանայ ճիշդ, եւ գրեթէ յանկարծ 640 թուականին՝ Ալեքսանդրիոյ անուանի գրատան հրկիզութեամբն :

Բ. Արարական շրջանն՝ 640 թուականէն գրեթէ մինչեւ ցամն 1100 :

Գ. Վանական եւ Համալսարանաց շրջանն, յորջորջումն որ մեզ ճշգրտոյն թուի՝ քան թէ Եւրոպական շրջանն, զոր Բօկկէնտօրֆ նոյն շրջանին տայ : Այս շրջանն Մետասաներորդ դարէն ձգի մինչեւ ցՎեշտատաներորդ դար :

Դ. Կալիլէական-Նիւթընական շրջանն, որ ստուգիւ կա-

(1) Պատմութիւն մանեմատիկեան գիտութեանց : Բարիզ, Կօթիէ-Վիլլար. 12 Հատ. փոքր ունեւածալ :

(2) Թարգմանութիւն Պիպարի եւ Տը լա Բէգնըրիի : Բարիզ, Տիւնօ. 1883, 1 Հատ. մեծ ունեւածալ :

լիւէոսէ դոյզն ինչ յառաջ ի Գօթէրնիքէ սկսի, եւ վերջանայ մահուամբ Նեւթոնի, յամին 1727 :

Ն. Վերջապէս, արդի շրջանն, որ, դրեթէ կէս դար համեմատաբար ամուլ մնալէ յետոյ, սկսի ի Լավուազիէէ եւ շարունակէ մինչեւ ցկէս Իննեւտասաներորդ դարու՝ արտաքոյ կարդի փառաւորութեամբ :

Այժմ այս շրջաններու իւրաքանչիւրին վերայ համառօտիւ խօսիմք :

Ա. Հին Երջանն. — Կարեմք ճշդիւ զայդ յունական շրջան կոչել :

Յոյնք Միլէտացի Թալէսի, ապա Պիւթագորայ հետ (ի Զրդ. դարու յառաջ քան զԹուականն Քրիստոսի) գիտութեանց սկզբունքները ուսան յԵգիպտոս, եւ զայնս Յունաստանի, Կղզեաց եւ Սիկիլիոյ ուսումնարանաց մէջ մուծին : Հուովմայեցիք կարի անագան, եւ այն եւս գործնական տեսակէտով, սկսան գիտութիւնները մշակել : Անկ է յիշել աստ թէ այս շրջանին մէջ կարի հին ժամանակէ սկսեալ, մետաղագործական արուեստք մեծապէս ծաղկեալ էին. այլ այս՝ գիտութեանց հետ յարաբերութիւն չունի :

Առաջին ուսմունք, որք այս անուամբ յորջորջեալ են, էապէս տեսական են. միայն պնտութեամբ շատացեալ է. երբեք փորձ եղած չէ. իրենց գիտողութիւնները գործնականին վերածելու երբեք հոգ տարուած չէ :

Արիստոտել (322 է մինչեւ ց384) առաջին մեծ գիտողն եղած է : Խիստ շատ եւ երբեմն կարի քաջ գիտողութիւններ ըրած է. բայց անտեղեակ է փորձառութեան, որ միայն կարէ լուսաւորել եւ արդասաւորել զգիտողութիւն : Վասնորոյ իւր մեկնութիւնքն չեն այլ ինչ, եթէ ոչ սարքեր ձեւոյ ներքեւ նոյն ինքն յայտարարութիւն իրաց : Արդարեւ մեկնէ զամենայն ինչ, կամ ամենայն ինչ մեկնել թուի : Իւր ժամանակակիցք այսպիսի օրեգերական գիտութեան առջեւ շլացան : Իմաստասէրն եւ բարոյաբէտն, որք այնչափ մեծ էին յԱրիստոտել, իրենց իշխանութենէ մաս մի սուրն բնագիտին, որ առաջիններէն շատ նուազ էր : Դարերով այս առերեւոյթ բացատրութեամբք շատացան. զանոնք միայն մեկնօրէն պարզեցին, որպէս մեկնին գործք իմաստասիրաց, իսկ այս մեկնութիւններէ կամ ընդհանրացուցումներէ քաղեալ հետեւութիւնները փորձոյ ենթարկել :

չխորհեցան: Գալիլէոսի կամ Բասգալի սէս կորովի մտաց  
պէտք կար այս դրութիւնը յեղափոխելու:

Արքիմեոէս (212 է մինչեւ 287) իբրեւ գիտուն, մաթե-  
մատիկոս եւ բնագէտ քան զԱրիստոսէլ մեծ է: Աշակերտ  
էուգլիտեայ, Աղեքսանդրիոյ այն հռչակաւոր ուսումնարա-  
նին մէջ, որ նախնի գիտութեանց բոյնն եղեւ, ինքն ճար-  
տարութեան եւ հանճարոյ հնարողն եւ հնութեան առաջին  
փորձողն եղեւ: Իւր գործոց ուսումն կարէր առաւել փու-  
թով տանիլ փորձոյ կիրառութեան, եթէ այն՝ անփութու-  
թեամբ թողեալ, կամ ստուգիւ մոռացեալ չըլլար ի Միջին  
դարու, յորում Սթագիրայի իմաստասիրին իշխանութիւնն  
գրեթէ միայն կը տիրէր, Սիրակուզայի հռչակաւոր երկրա-  
չափին (էուգլիտեայ) կենաց եւ երկասիրութեանց վերայ թիւ-  
րօյի յիշատակարանն ընտիր տեղեկութիւնք կը պարունակէ:

Քրիստոնէական թուականին սկիզբներն, Անտոնինոս-  
ներու ժամանակ, Աղեքսանդրիոյ ուսումնարանն Պտղմէո-  
սով նոր եւ փառաւոր փայլ մի սփռեց:

Ապա անկումն յաջորդեց: Այսու ամենայնիւ, այդ բոյնն  
միշտ կայր՝ ընդհատական եւ յոյժ սկար փայլ մի արձակե-  
լու համար միայն: Մանուանդ զի դարերն Աղեքսանդրիոյ  
գրատան մէջ անգին գանձեր կուտած էին. վասն որոյ պահ  
մի այնպէս կարծուեցաւ՝ իբրեւ թէ ամեն մարդկային գի-  
տութիւն կորուսեալ էր, երբ այդ գրատունն 640 թուա-  
կանին հրով մաշեցաւ, եւ յիրաւի ալ այն տանն փոխանակ  
յառաջագիմութեան, յետագիմութիւն մի երեւցաւ:

Բ. Արարական ԵՐՉԱՆՆ. — Աստ անդ, քանի մի առանձ-  
նական գիտնականք նախնի ճանօթութեանց դանձկն դո՛-  
նեա մաս մի պահած էին: Ի սկզբան Արարացիք աշխարհա-  
կալութեամբ միայն զբաղեցան: Ապա խաղաղութիւնն եղեւ:  
Նոր տիրապետողք անգործ մնալով, մարդկային կեանքը  
ճոխացնող եւ զարգարող իրաց հետամուտ եղան. հնոց ի-  
մաստասիրութենէ խտրեցան, զոր նոցա ծառայութեան  
մէջ գտնուող Յոյնք ուսուցանէին, եւ նոցա Խալիֆայք գի-  
տունները եւ իմաստասէրները պաշտօնակցին: Ապու-ձիա-  
ֆար-ալ-Մանսուր գիտուններ ժողովեց ի Բաբելոն (764):  
Հարուն-ալ-Րաշիա (786—809) այս աւանդութիւնը շարու-  
նակեց, եւ ամենուն քաջ ծանօթ են նորա յարաբերու-  
թիւնքն Գարլումանեօ Արեւմտից մեծ կայսեր հետ:

Միւս կողմանէ , Օմմիատներն Արեւելից ուսումնարաններէն շատ առաւել փայլուն եւ հռչակաւոր ուսումնարաններ հաստատեցին ի Սպանիա : Ալ-Հաքէմ հիմնեց Գորտովայի այդ ձեմարանը , որ քրիստոնէայ ուսանողները եւս յինքն ձգէր , եւ ամենէն երեւելիներուն մէջ ունեցաւ Փէրպէր վանականը , ( Սեղբեստրոս Բ . ) 1000 թուականին Ս . Պապը :

Առաւել նախնեաց , եւ ի վեր քան զամենայն Արիստոտելի եւ Պտղոմէոսի գործոց ուսման պարապէին անդ , որք յԱրաբական լեզու թարգմանեալ էին , եւ որոց մի քանին Արաբական թարգմանութեան շնորհիւ մեզ հասած են , զոր օրինակ , Պտղոմէոսի Տեսագիտութիւնն ( Optique ) :

Միով բանիւ , Արաբացիք միջին դարու մէջ հնոց գիտութիւնը պահպանելու եւ Արիստոտելի իշխանութիւնը պատրաստելու նպատեցին , բայց դոյզն ինչ հնարեցին :

Նոքա այլ , եւ առաւել մեծ ծառայութիւն մի եւս մատուցին խոր Արեւելից Հնդկաց եւ Ճենաց աշխարհին գիտութիւնները , որպէս կողմնացոյցը , թնդանօթի վառօդը , թուղթը , գոհորը , արդի հաշուելու կերպը եւն , յԱրեւմուտս մուծանելով :

Գ . Վանական օրջանն . — Միջին դարու առաջին մասը արաբական շրջան յորջորջեցինք : Հարկ է դիտել թէ , մեր նպատակին յատուկ , այսինքն քննական գիտութեանց տեսակէտով միայն այս յորջորջումն կրնայ նմին տրուիլ : Եւ արդարեւ , Մետասաներորդ դարէն շատ յառաջ մեծ վանքերն դաստիարակութեան եւ ուսման վառարաններն եղած էին (1) , եւ ամենաստորին , այսինքն նախնական ուսմունքներէ սկսեալ , ամենուն ճրիարար աւանդէին անդէն մինչեւ լատին լեզուի ամենաբարձր մասնագրութեանց ուսմունքն , զոր մեք այժմ երկրորդական կամ բարձր ուսումն կոչեմք : Ոչ ոք կարէ ուրանալ այսօր այլ եւս թէ , լատին եւ յայն հնութեանց Գլուխ գործոց հանդիսացած երկասիրութեանց պահպանութիւնը վանականաց պարտիմք : Բայց Եկեղեցին ի սկզբան անդ առաւել սրտերու եւ հոգւոց մշակութեան պարապեցաւ . միւս կողմանէ իշխանք վաղ իսկ մեծ կարեւորութիւն տուին իրաւաբանական ուսմանց , որք նոցա՝ իրենց իշխանութիւնը հաստատելու համար նպաստա-

(1) Տես զԻցեհրորդ Հասո Մօնթալամպէրի «Վանականք Արեւմտից» :

ւոր պիտի լինէին: Ջարմանալի բան մի չէ ուրեմն, եթէ միջին դարու այս առաջին մասին ժամանակին բուն եւ ճիշդ բնական գիտութիւնքն քիչ մշակեալ էին յԱրեւմուտս, եւ թէ մեք անոնց պահպանութիւնը եւ ըրած դոյզն յառաջագիմութիւնները Արաբացւոց պարտիւք: Այլ երբ Հազարերորդ տարւոյ սարսափն անցաւ (1), ամեն տեղ եւ մեծ աշխուժով եւ եռանդով նոր կեանք մի սկսաւ: Անտառք ըստ բաւականի մաքրեցան եւ հարթեցան, քրիստոնէական ընկերութիւնն լաւ քան զառաջինն կարգադրեցաւ, որով վանականաց եւս ամենաբարձր ուսմանց պարտաւերս համար առաւել ընդարձակ ժամանակ եւ դիւրութիւն եղեւ: Այսպէս, թէպէտեւ տակաւին Արաբացւոց պաշտօնն վերջացած չէր, եւ տակաւին սոքա ձենաստանէն եւ Հնդկաստանէն բերուած թանկագին գիւտերը ամբողջովին մուծած չէին, սակայն Վանականաց պաշտօնն սկսաւ առաւել մեծ կարեւորութիւն ստանալ, որոյ համար միջին դարու այս երկրորդ մասն, Մետասաներորդ դարէն սկսեալ, բնական գիտութեանց պատմութեան մէջ կարէ յատկապէս յորջորջիլ եւ յորջորջեալ իսկ է Վանակիս շրջան: Սրբոյն Բենեդիկտոսի կարգին մեծ վանքերէն, որք Համալսարանաց առաջին խանձարուրքն եղած են, մարդկային բարձր գիտութեանց ուսումնն փութով անցաւ Համալսարան յորջորջեալ այդ առանձին հաստատութեանց, որոց հիմնողք շատ անգամ Ս. Պապերն եղան, վասնորոյ գրեթէ ամենքն եւս մէկ մէկ Սրբոյ կամ Սրբուհւոյ անուամբ յորջորջեալ էին, եւ որք, մանաւանդ ի սկզբան անդ, բազմաթիւ վանական ուսուցիչներ ունեցան:

Երկու վանականաց անուանք: Մեծն Ալլէքթոս, Տօմինիկեան, (1193—1209) եւ Բօճէր Պագոն, Փրանկիսիկեան, (1214—1294) այս շրջանին ամենափառաւորներն են:

Գ. Շրջան. — Դարձեալ եկեղեցական մի, բարեպաշտ Նիկողայոս Գօբէրնիք Կանոնիկոսն է (1473—1543) որ չորրորդ շրջանի սկիզբն տուաւ. առաւելապէս փառաւոր շրջան, յորում փորձառական կանոնն հաստատեցաւ, եւ Արիստոտելի բացարձակ իշխանութիւնն նսեմացաւ: Դրեթէ երկու դար անընդհատ հանձարեղ մարդիկ իրերաց յաջորդեցին, նորահնար գիւտերու թիւը ստուարացնելով, եւ արդի գիտու-

(1) Ռամիկ ժողովրդեան մէջ սխալ համոզում մի կար, թէ՛ Քրիստոսի թուականին Հագարեորդ ջարին աշխարհիս վերջն պիտի լինէր:

թիւնը հիմնելով: Սոցյա անուանք են, Գօրէրնիք, Ժիւլէր, Բէլլէր, Կալիլէօ, Թօրրիչէլի, Տէքարթ, Բասքալ, Օթթօ սը Կէրիք, Բօպէր-Պօյլ, Մարեօթ, Լէյպնից, Նիւթըն, Էւն:

Այս հրաշալի ծաւալման, ութւտասներորդ դարու ամենամեծ մասին մէջ, ամլութեան ժամանակ մի յաջորդեց: Մօնթէսքիէօ, իւր Պօրտօյի ձեմարանին կարդացած մի ճառին մէջ, այս բանին վերայ դառնապէս ողբայ: Իսկ Պ. Մաքս. Մարի իրաւամբ զայն՝ դասակարգութեան, զետեղման, կարգաւորութեան շրջան մի համարի, յսրում գիտութիւնն իւր նոր ստացած հարստութիւնները ժողովէ, զանոնք թուէ, յարդարէ, անպիտաններէն բաժանէ, եւ աճապարանօք բաց թողւած տեղերը լեցունէ:

Յ. Նոշան. — Արդի շրջան: Ութւտասաներորդ դարու վերջանալովն՝ բնական գիտութեանց համար շրջան մի սկըսաւ, որոյ արգասաւորութիւնն՝ մի միայն ժԶրդ. եւ ժէրդ. դարուց արգասաւորութեան կարէ բազդատուիլ:

Ճէմս Ուէթ, Տ. Բարէնի երեւակայած գործին կատարելագործելով, շոգեչարժ մեքենայով զաշխարհ ճոխացուց: Լավուպիէ բնալուծութիւնը հիմնեց: Հ. Տէվլի յաջորդեց նմա փառօք, Գուլօմպ, Վօլթա, Ամբէր, Փարատէ ելէքտրականութեան օրէնքներ հաստատեցին, եւ նոր գիտութիւններ հնարեցին: Փրկանէլ անսագիտութիւնը վերանորոգեց: Մեք ակնաւորաց մէջ առաւել ակնաւորները միայն յիշեցինք: Այս մեծ մարդոց շուրջն ո՛րչափ այլ երեւելի գիտնականք գումարեալ են:

Այս է ահաւասիկ, համառօտ ծրագիրն պատմութեան բնական գիտութեանց, եւ յուսամք թէ ընթերցողաց հաճելի ըլլայ, եւ ուսանողաց եռանդը եւս առաւել արծարծէ ի խուզարկութիւն գիտութեանց: Միանգամայն յուսամք թէ եկեղեցւոյ եւ վանականութեանց դէմ սխալ նախապաշարմունքներով տողորեալ անձինք տեսնեն թէ եկեղեցին եւ կղերք ի՛նչ մեծ ծառայութիւններ մատուցած են գիտութեանց եւ մարդկային ընկերութեան, եւ մարթ է հաստատուել թէ ասոնց այս ծանրաբին ծառայութեանց Եւրոպա տակաւին տգիտութեան խաւարին մէջ խարխափէր:

Ն. Մ. Վ. ԱՃԷՄԵԱՆ

ԱՐՏՕՆԱՏԻՐ  
ՅՈՎԱԿԷՓ ԴԷՂԲԵԱՆ

# ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

## ԱՌՋԵՌՆ ԲԱՌԱԳԻՐՔ

ՀԱՅԵՐԷՆ ԼԱՏԻՆԵՐԷՆ

Ի ՊԷՏՍ ԴՊՐՈՅԱՅ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱՅ

### Տ. ՅՈՎՀԱՆՆԷՍ Վ. ՄԻՍՔՃԵԱՆ

Ուսուցիչ Հայերէն լեզուի յուրբանեան Դպրոցի եւ  
ի Հռովմէական Կղերանոցի

Ի ՀՌՈՂՄ ի բազմալեզուեան Տպարանի Ս. Ժողովոյ Տարածման Հաւատոյ

Այս դասագիրքի՝ ինչպէս իւր «Տիգրանէն կ'երեւի» անանձինն յօրինեալ է եկեղեցական դպրոցաց համար, յորս մինչեւ ցարդ կը պակսէր այսպիսի օգտաւան մասեան մը: Ասկէն. Գրեթէ. Հոգեւոր Տէրը սայն երկասիրութիւնը բարեհաճած է դրուատելու հետեւեալ խօսքերով. «Ի Բաւազիրոյ ոչ միայն նշանակեցին հայերէն լեզուին ընտիր բառից եւ ասացուածոց նոյնութիւն՝ քաղեալ ի մատենա բաց ոսկեղէն դարու մերոյ, այլ եւ ուրիշ բազմաթիւ անուանք միջին դարու հեղինակներէն գործածուած իրենց յատուկ նշանակութեամբք» — Իսկ Արեւի. Գր. Յովսէփ Վ. Ֆրանկեան, Եպիսկոպոս Տիգրանակերտի, այսպէս կը գրէ իւր նամակին մէջ. «Այդպիսի Բաւազան այդքան նոյնութեամբ բառից եւ ասացուածոց չէ ցարդ ի լոյս ընծայեալ» եւ կ'աւելցրնէ, թէ «մեծ սասար ընծայէ առակերտաց, որք զլատին բարբառ ուսանիցին»: Այս կրկին մեծարոյ նամակներն իրենց ամբողջութեամբ դրուած են ի գլուխ յիշեալ բառագրոց. ուր եւս կայ փոքրիկ «Քերականութիւն մը հայերէն լեզուի, հանդերձ համադրական տախտակով կանոնաւոր եւ անկանոն բայից, եւ համառօտ կերականական ծանօթութիւնք:

Վերոյիշեալ Գրքին գինն է 15 Ֆրանկ, եւ կը վաճառուի Ս. Ժողովոյ Տարածման Հաւատոյ բազմալեզուեան գրատունը:

Պատկեր սասնեւինց օր մի անգամ կը հրատարակուի :  
Բաժանորդագրութեան տարեկան գինն է Կ. Պօլսոյ հա-  
մար 40 դանեկան , իսկ գաւառաց եւ օտար երկիրներու հա-  
մար 50 դանեկան , րդրատարի ծախքը ի միասին հաշուելով :

Իւրաքանչիւր թիւ 2 դանեկան է :

Պատկերի խմբագրատունն է ի Բերա , Եէշիլ փողոց ,  
Թիւ 1 , ուր պէ՛տ է դիմել բաժանորդագրութեան եւ թերթին  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :